

Հ Ն Չ Ա Կ

ՀԱՆԴԻՍ ՏԱՍՆՈՐԵԱՅ

Գ. ՏԱՐԻ

ԼԱՏՈՐ Ե.

1888 ՅՈՒՆՎԱՐ 10

ԹԻՒ Յ

1888

Այս անգամ Հնչակ ընդհանուր սովորութեան համաձայն ամանորի առթիւ երկար բարակ տեսութիւններ չպիտի ընէ անցեալ տարւոյն վրայ, զիտնալու համար ազգային տօմարներու շահու զէնի հաշիւները, ըստ որում եղածը յիշան է և ամեն կարգի ազգայինք հասկցան թէ 1887րդ տարին տարի անգամ ըսուելու արժանի չէր, հետևաբար չենք ուզեր անոր պատճառած վշտերը թուելով ընթերցողաց սիրտը նորէն թունդ հանել, ուստի իւր անգարձ ճամբորդութեանն առթիւ ողջերթի բարեմաղթութիւն չպիտի ընենք. քայց նոր տարւոյն համար կրնանք բարի գաղտնա մաղթել սրտագին, յուսալով որ նա կուգայ մեծամեծ բարիքներով բերունաւորեալ:

Բոժոժիկ. — Առտուած տայ որ այս ամսոյն իս անցեալ տարուանին պէս անսովոր չի դառնայ:



ԼՈՅՍ ԵՒ ՍՏՈՒԵՐՔ

ՔԵՐԹՈՒԱԾՔ

Գին 5 Դահեկան

Սոյն քերթուածոց հաւաքածոյն , որոյ պարունակու-
թիւնն որքան գողտրիկ, տպագրութիւնն ալ նոյնքան գե-
ղեցիկ է, հեղինակին բանաստեղծական հանրածանօթ
տաղանդին ու փափուկ ճաշակին վրայ նոր փառք մը, իսկ
Պաղտատլեան տպարանի համբաւոյն վրայ նոր փայլ մը
կը յաւելու, և արժանի է ամեն հայու վերձանութեան :

Մեր մէջ խիստ քիչ ի լոյս կը տեսնեն ժողովրդեան
հասկցած լեզուաւ գրուած այսպիսի ընտիր բանաստեղ-
ծութիւններ որք միանգամայն ժողովրդեան հոգւոյն հետ
խօսին և անոր զգացմանց թարգման լինին :

Փոքրիկ ճաշակ մը տալու համար աստ կարտատպենք
ՍԻԿԱՐ խորագրով քերթուածն, որ ծխողաց հաւատքը կը
պատկերացնէ :

Սիկարին ծուխն է սփռեալ յընդհանսւր ,

Հարուստ եւ աղքատ սերէն նորա հուր .

Սիկարն է թերեւս գիտութեանց լապտեր

Զի նորա բոցէն ծնան շատ գիւտեր :

Ես ոչ մտի եմ եւ ոչ դէզ առ դէզ

Սիկարներ ընեմ յաճախ ողջակէզ ,

Եւ թէպէտ կրծիս է վնասակար ,

Սակայն կը սիրեմ զանուշիկ սիկար :

Տրտում թէ զուարթ նստիմ եւ խորհիմ .

Չունիմ սիկարին պէս հեշտ մտերիմ .

Նոյն է երկուքին մեր ճակատագիր ,

Քիչ քիչ կը վառիմ եւ դառնամ մոխիր :

Իսկ երբ մութ պատէ վշտացեալ հոգւոյս՝

Ինձ առաջնորդէ իմ սիկարին լոյս ,

Եւ բարձրանալով մուխն ոլոր ոլոր ,

Հեռը կը լսանի ցաւերըս բոլոր :

ԿԱՐՄԻՐ ՔԻԹ

Կարմիր գոյնը կը սիրեմ
Ս. յտի վրայ, սպիտակ
Թարմ հասակի երբ նշոյլ
կը բեկբեկի ընքուի տակ :

Կամ շրթերու վերայ, երբ
Բոթ բոթ ձևով կ'երևայ,
Հոն հեշտութիւն սրտէ դուրս
Հոսհոսելով կը հեւայ :

Եւ կամ երբոր տեռի* պէս
Կոյս երես մը կը պատէ,
Յարգ կընդունի ամենէ,
Շունը միայն զինք կատէ :

Կարմիր գոյնը երբ սակայն
Քըթի վերայ կ'երևի,
Ու կը ներկէ զայն ուժգին
Նրման հասուն Տօմարի :

Ո՛հ, այն ատեն չեմ սիրեր,
Եւ հրեշտակ ու վէնիւս
Ինձ կը թուին աղտոզի
Կամ տուփուփի մէկ աղբիւս :

Ըսել ինչո՞ւ կարող չեմ,
Ստամբուլի նման, սէր
Քմայք ունի, և մարդու
Կը տայ ախորժ բաղմասեռ :

Քթի ձեւեր կը յայտնեն
Կերպ կերպ բարքեր ու սրտեր
Բայց քիթի գոյն գաղանիք է,
Ձայն չի յայտնէր Լավաթեր* :

Դէմքի ամեն կողմերու
Կը շտկուի պակսութիւն,
Ունքեր կառնուն կամարի
Եւ կըր ձեւ կամ անկիւն :

(*) Բարակ ինչ-ը.
(**) Դադ իտոյն հեշ ինտի ժը.

Նեղ ճակատը կը լայննայ,
Ահա այի ծակ կը գոցուի,
Փոքր աչք նուշի ձև կառնու,
Սնդոյրով այտ կը հագուի :

Փոթի ակոս և ըսպի
Կը հարթուն, ու շար
Տարիք անգամ կը փոխէ
Ծերին գէմք կը տայ կայտառ :

Ի՛նչ փորձ ընես ունայն է,
Քիթի համար դեղ չկայ,
Քիթ կը պահէ իւր գոյնը,
Եւ կը մնայ անզգայ :

Որքան հիւսիս, փուք ու ձիւն
Բնութիւնը պաշարեն,
Կի՛ն, մի՛ յուսար որ սիրուիս,
Կարմիր քիթովդ օտարէն :

Ա՛խ, վարդի գոյն, անէ՛ծք քեզ
Ձգտա՞ր տեղ նստելու,
Որ քիթի ծայրը կընտրես,
Երբ ձմեռ դայ ահարկու :

Որքա՛ն սրտեր դու այրի
Կընես անդուլ քու ներկով,
Որքա՛ն աշխոյժ կը մարես
Երիտասարդ մարդու քով... :

Ս, յո՛ւ էգ քիթ, երբ այսպէս
Կարմիր կարմիր ծալք կը տայ,
Մարդ կը նայի ուրիշ տեղ
Եթէ զզուանք ալ չզգայ... :

Ո՛հ, զզուանք ու գերեզման
Ձրօսանքի և սէրի.
Եկո՛ւ դարուն, եկո՛ւ շուտ,
Կարմիր քիթէ տար հեռի :

Ս. ՈՍԿԱՆ

ՁԵՒՍՓՈՒՈՒԹԻՒՆ ԾԱՆՈՒՑՄԱՆՑ

«Վերապայտական մուշու Հնչակին սեր խորովէ.

Ծառայականս, հէր իշտար ուր իւրիւննամէններուն վէրզէթաներուն միջօրը գրուած իլանաթները տահիպի իլանին իտարաֆէն զրկուած թտխրմ մի խօծնթօխօրօնիմօ վէտուպարածիւթին ըլլալը գիննալուս հրմարտապա էհէմ միյէթ չիմ սար իսէ տը՝ աւ օրերս հալաախաթի սիւթիւններուն մէջ տիգ գաթմ ճէլլ պ անող վէ պուզմիկ գիրերով Ընկալբազցրութեամբի պէյով պէտտերը հալաախ գիննալով իշտահյու իշտահյու կարթալէս սրզրա՝ մէֆումը ճէռօտէլի պաստեգր վէ եախօտ տակը գարտակ սայիր իլան մի տեմնեղէս, հիտաէթս իսպարմիչ կուլլիս

Մէսէլա, անցած օրալ նլէր կու գրին ուր՝ Մօսկուֆայի մէջ Լաբուլիտի բօնաբարթը 30,000 ֆօքիով ֆիթուհաթը տի ամնի եպեր ըմնա՝ նէվլափիլէն մախամը մարեր վէ ան ճէռօտէլի պաստեղին հապը չի գտնուելուն սեպէպովը չէ կրցեր կէրէկի կիպի պուալ վէ վրայ է տուեր, աճապա պօրաղանճիներն ի՞չ կանէին, զէօրէ էռտուն հազար ֆօքիին մէկանց պօռաղանտը խօսք մի հասկցնելը մէկ մարդուն բերնին է մունայեր, ասանկ մարթավալ տօմախները կու կուլլուվի՞ մի եա, բան չունիս իսէ՝ ան խոշոր պէնտը կարգա, տակէն ճէռօտի պաստեգը երևան տելլայ վէ մէռաբը փորը տի մնայ:

Իշթէ էֆէնալմ, աս մարդիկը մեր քնթին կու խնդան վէ շաթաֆլու պէնտերով իրենց իլանաթը մեզի գօրօլէն կարգացնել նլերսին, պինաէն ալէյհ, աս պէնտերը չի կոր-

դալու վէ ֆօքինիս չինեղցնելու հըմար ի՞նչ թերթիպ իթ-
թախագ անելիքնիս քերէմ ու հիմմէթ անէիք, զազէթայիդ
վասէթայովը մեզի պէյան անէիք :

Ն. Ծարայ Բարձրեայ

Աստիւք Խ. Տէ-ռը-վնց

Հնչակ.— Քանի որ կարդ մը ծանուցմանց տէրեր,
ըստ Ամերիկեան վերջին դրութեան իրենց ազդերը ան-
պատճառ ձեզի կարդոցնելու և քթերնուդ խնդարու հա-
մար հետաքրքրաշարժ խորագիրներով յօդուածներ կու-
տան ի հրատարակութիւն, դուք ալ այսուհետև զանոնք
կարդալէ առաջ, վերջին մէկ երկու տողերը աչքէ անցու-
ցէք, ուր ժիւօտէլի Բասթիլի և կամ անոր պէս գլխի
ուռնցնող ազդի մը անունը կարդարնուդ պէս, այն սիւ-
նակը անցէք, որով թէ՛ այն ձեր կոչած Բարձրեայ Գոյնախ
մարտելէ և թէ՛ անկէ պատճառելիք սրտնեզուլ թենէն կա-
ղատիք:

— 0 —

ԼՈՒՂԱԹԻ ԷՎԷՐԷՔ (Բառարան)

- Կիլէմէտէ . . . Ասմա չըպըզը: Եամըխ . . . Էյրի
- Նէնէ՞ ղերէխ . . . վազիֆէն տէյիլ
- Խազըն . . . Թօփտան ալընան զախիբէ
- Սըրթըն թախտայա ղէլէ . . . Էօլէսին
- Էվէտի . . . Աճէլէ: Աթմաճա . . . Եարամազ
- Լառխատախ . . . Հէման: Չէօրտէն չէլէպի . . . Ճօվէնա
- Պէնի ղօրիւր . . . Այնա: Բիւրչիւքլիւ . . . Հավուճ
- Կօզ-տէրէխ . . . Ըռաֆ: Ըրճըխ . . . Պիր ազ
- Սիւմիւք պէզի . . . Մէնտիլ: Ճամ կօզ . . . Կէօլլիւքլիւ
- Տիչինիզ ղէլիէօր . . . Գօճանըզ կէլիէօր
- Քօտալ . . . Գուհտուրա: Կուտիւք . . . Պօտուր
- Պաշ չատըրը . . . Շէմսիլէ: Եէր չատըրը . . . Տազ մանթարը



ՆՈՐ ԿՈՇԻԿՆԵՐՈՒ ԳՈՂԵՐ

Այս տարի ի Յ. . . գիւղն անուան տարեդարձի տօնախմբութեանց գացող երիտասարդաց մէջ կոչիկ թուցնող գողեր ալ կը գտնուին քեղեր, որք ունեցած՝ հին կոչիկներնին նորերու հետ փոխանակելով, հէ՛ ղե՛տրէ՛ն հէ՛ ղե՛տրէ՛ն կընեն : Ի հաստատութիւն մեր այս ըսածին, երկու երիտասարդաց մէջ անցած հետեւեալ խօսակցութեան սւշադրութիւն ընելու է :

— Միւսիւ Զարեհ, խենթեցա՞ր եղբայր, հագուստներուդ կտօյին հարմարեցա՞ւ այդ բանիկ օղլուի մալուռնաին մեծութեամբ հագած լատիկներդ, ոտքերդ մէջը լանկըլունկուռ կերերան կոր :

— Ո՛հ, լուէ՛ բարեկամս, մի՛ հարցներ,

— Ծայրերէն ալ լաթի կտորուանքներ դուրս ինկեր փողոցը կաւլեն :

— Ծակերը գոցելու համար թխմած ըլլալու են գարշելիները :

— Քայց այդ ծակերը լաթով գոցուելու տեսակէն չեն, ըռահաթ մէյմէկ իլիմօնի խապուխ՝ կը պարտկեն, գոնէ դիմաց անցնէիր ու խալաֆաթ ճիներուն շէնքով շնորհքով խալաֆաթ մը ընել տայիր :

— Ծաղրէ՛ բարեկամ, ծաղրէ, գուն ալ արդէն ասանկ բան մը կը փնտռես որ զբօսնուս . ամենևին չես հարցներ թէ ի՞նչ պատահեցաւ :

— Ահա կը հարցնեմ, ի՞նչպէս եղաւ որ այդ անճուռնի կոչիկները ոտքդ անցուցիր :

— Եղբայր, երէկ գիշեր միւսիւ Օննիկին անուան տարեդարձը տօնախմբելու գացեր էի, ուր հետզհետէ ամենևին չի ճանչցուած մարդիկներ լեցուեցան, որք մինչև ժամը ինը զբօսներէ ետքը մեկնեցան . ես ալ ժամը 12ին մեկնելու

աանես, չորս օր առաջ գնած նոր կոշիկներուս տեղ այս հիները գտայ . Միևսիւ Յակոբին տօնախմբութեան իրիկունն ալ կարպիսին գալօջները թռցուցեր են՝ ասանկ խայտառակութիւն կըլլայ .

— Ինչո՞ւ չըլլար, քանի որ կը գտնուին տօնախմբութեան տէր կարգ մը անձինք, որք առջի իրիկուընէ գլուխնին օղիով կը տաքցունեն և ամեն դուռը զարնողին «դո-տո-բո-բո-ն» կըսեն, ասանկ բաներ կրնան պատահիլ : Գոհ չըլլա՞ս որ բալթօդ ալ չեն տարեր ,

— Բալթօս չի հանեցի որ . . .

— Հանէիր նէ թերևս այն ալ տանէին . ուստի ուրիշ անդամ ասանկ տեղ մը գտնուած ատենդ քիչ մը կանուխ ճամբայ երնելու ես՝ որ առանց կոշիկի չի մնաս :

Բոժ, — Եթէ ինձի կը հարցնէք, հետերնիդ մէյմէկ տօպրակ տանելով կոշիկնիդ անոր մէջը դնել ու քովերնիդ պահելու էք, ինչպէս որ ժամանակաւ լուռահոգի մամիկս, Աստուած ողորմի հոգուն , Եկեղեցի գացած ատենը անանկ կընէ եղեր , ուրիշ ճար չկայ այս աեսակ գողութեան առաջքն առնելու , դի քանի որ կարգ մը տանուտեարք ծանօթներնուն պէս ածանօթներնին ալ կը հիւրնկալեն և կոշիկները լաւ չեն պահպաներ, կոշնականք որչափ ալ կանուխ մեկնիլ ուզեն՝ դարձեալ կոշիկներ ալ կրնան գողցուիլ հազուատներ ալ :



Շ Ի Ն Ծ Ո Ւ Պ Ի Ս Ա Կ (Պէնկ)

Բարիդի զաւելչտական հանդէսներէն մին, կանանց իբրև զարդ դեմքերնուն վրայ շինած պիսակներու նշանակութիւնը ութի կը բաժնէ, այսպէս .

- 1 . Տարփուհին զայն կը շինէ աչքին անկիւնը .
- 2 . Փռուասիրուհին, գրեթէ ճակոխն մէջ տեղը .
- 3 . Զուարճախօս կինը, ծիծաղած ատեն այտին վրայ երևցող խոռոչին եզերացը վրայ .
- 4 . Խառնակեաց կինը, այտին մէջ տեղը .
- 5 . Քծնող կինը, չրթանցը վրայ .
- 6 . Պարկեշտ կինը, կզակին վրայ .
- 7 . Ծաղրածու կինը, քթին վրայ .
- 8 . Գող կինը, ճարմանդ (Ձեւէ-Ֆ) ին վրայ .

Արդ, տիկնայք ի օրիորդք, կը յարէ նոյն հանդէսը, եթէ օր մը շինծու պիսակներու գործածութիւնն ընդհանրացնէք, կամ ձեր հասկցած լեզուփնքսենք, եթէ անոնց մօտան հանէք, այժմէն սովորած եզիր այս ութը ձեւերուն նշանակութիւնը ե ըստ այնմ վարուեցէք, յորմէ դիւրաւ պիտի հասկցուի իւրաքանչիւրիդ ինչ ճաշակի տէր ըլլալը ։”

Աւստրալիոյ մէջ բժիշկ մը յաճախորդ վաստկելու համար լրագրաց միջոցաւ հետեւեալ աղդը հրատարակած է .

« Եթէ իմ խնամոցս յանձնուելիք հիւանդները չի յաջողիմ առողջացնել, կը խոստանամ անոնց յուղարկաւորութեան ծախուց կէսը հատուցանել :»

Բոժ . — Եթէ լրագրաց միջոցաւ ամեն օր յաճախորդ փնտռող մեր կարգ մը մանագէտ տօքթօսներն ալ այս օրինակ աղդ մը հրատարակեն, վատահութեամբ կըսենք թէ յաճախորդաց բազմութենէն գլուխնին քերելու ժամանակ չեն ունենար :

ԹՈՒՂԹ ԹԱՓՈՂ

ԹԱԳՈՒԿ ՏՈՒՏՈՒՆ

ՉՄԻՒՌԻՆ 1888 Յունվար 4

(Պատահական թղթակցէ մը)

«Երբ ես իզմիր քաղաքը ճամբորդեցի, մի քանի հայ-
րենակից բարեկամացս առաջարկութեամբք Անթարամ
տուտուին Բանօթնէր Եղայ, որ իր ամուսնացեալ քրոջը հետ
կապրէր, Անթարամ տուտուին էրիկը ըստ բաւականի
ապրուստ ձգելով ճամբորդած էր, մէկ մ'ալ չի դառ-
նալու պայմանաւ . խեղճ կինը դեռ երիտասարդ էր և
կուզէր Բոթնէլէ բողոհազնիլ, ասոր համար բանօթնէր կը
բռնէր և անոնցմէ իր փափաքը կը հագեցնէր . Հինգչաբ-
թի օր մը անձնական տկարութեանս պատճառաւ տունը
մնացի և հետևեալ խօսքերը լսեցի .

— Քա Անթարամ, կըսէր Սուրբիկ իր քրոջը, հայէ՛, կա-
տուն վիրէն կը լըզէ կայ, մութլախ մըսաֆիր պիտոր կայ,
թէզ մը գործերնիս էնինք աէ հաւքըտուինք .

Կէս ժամէն դուռը զարնուելով կատուին լըվտուե-
լուն նշանակութիւնը կատարուեցաւ . նորեկը իրենց բա-
րեկամուհին Կիւլսապա տուտուն էր . սովորական Բոթնէր-
էն հարցումներէն յետոյ խօսակցութեան թելը ձեռք
առին . անուշեղէն և կերակուր եփելու թէրթիպներ, մօ-
տայականնոր ձեւերու թարիֆներ, քառէ բանալու , թուր-
նիրին տեղ երբեմն Ել-Գետարլին և երբեմն Կեֆէլէ գը-դանն
կախեմնին, նշանտուքները, հարսնիքները , մինչև տնգամ
հարսնաւորները ու փեսայաւորները համբլէ ետքը՝ վեր-
ջապէս Կիւլսապա տուտուն խօսքը գաղտնի սիրահարու-
թեանց վրայ բերաւ և առանց քաշուելու յայտարարեց

Թէ Սուրբիկին էրիկը յարաբերութիւն սենի ֆալանին հետ :
(Բոժ . — Եւ փառք յաւիտեանս ամէն :)

Շատ աղաչեցին այդ ֆալանին անունը հասկնալու ,
բայց չգիտնալուն համար չըսաւ , ասոր վրայ կանացի զէն-
քերը շտկուեցան , բարկութիւն , անէծք և վայ տեղացին
նոյն ֆալանին . . . շուքին վրայ :

— Մեղայ , կրկնեց կիւսապա տուտուն , ամենուն բե-
րանը ծիթի պէս կը ծամուի կայ , հէմ էրիկը հէմ իշտէ
սիրոզը , ամա անունը չեն ուտար կայ , շատ չալըջմիշ եղայ
հասկնալու , եէմին , երդում պատարագ ձգեցի չի խօսա-
ցին . ատամ , անդըտարը հասկնալը էրկու մէծիտին կլոխն
է , Արապ մահլէն Թագուկ տուտուին կերթանք , անոր
Թուղթ Թափելը գիտէք ի՞նչ մէթին է , հաչկէ (աչք հաս-
կնանք ,) ճէնք , զոտլըխ , էւլիւմ ըլլելը կը գիտնայ կայ :

— Հա' , հա' , ես ալ լսած իմ :

— Իշտէ վաղը անի պիտոր խօսայ , բիւթիւն էրիկին
սըրերը :

— Զերէ քանի մը օրէն պէրի , էրիկիս վիրէն պաշխա
պան մը ֆարխ կէնիւմ կայ . ըսածիդ պէս մուծլախ պան
մը պիտոր ունենայ . աղէկ օր ըսիր , էհ վաղը ի՞նչ ատեն
կունաս կալ :

— Վաղը ըսի ամա՛ վաղն ալ ուրբաթ է , Թուղթ չի
Թափեր :

— Անանկ է նէ շաբաթ կերթանք :

— Շաբաթ նօրն ալ տունին մէջը հազար չէշիդ գործ
կըլլի , հիչ չենք կանար երթալու :

— Կիրակի ալ հէչ չըլլիր , Սուրբ էրկուշաբթի օրարսա .
կէն առաջ խաչերնիս կը հանինք կերթանք :

— Սա գիշեր հէչ մէկ պան պէլի մ'ենէք մարդուն . էր-
կուշաբթի պիւթիւն սըրերը պիտի հասկնանք . (Բոժ . —
Հարկաւ , խելքերնուդ պտուկներուն :)

Այս որոշումէն ետքը կիւլտապա տուտուն Երկուշաբ-
թիին բնորոշան կրկնեց և մեկնեցաւ :

Երկուշաբթի օրը ժամը 10ին երեք տիկնայք փողոցին
դրանը առջև կառքի մը անցնելուն կ'սպասէին :

— Մա կիրակոս, հայէ՛ , էօր սիտեղ դարոցա մը կայ նէ
հոս զրկէ :

— Իէս կօրծ ունիմ, կերթամ տուն

— Ը՛. թթուած սուրամ, ասոր ալ ինչ՝ օր ըսեմ պատ
մը քաշելու պան մը կը կտնայ :

— Նա՛, նա՛. նա՛, թիրսէկէն քառօցա մը բրթաւ :

Եւ սակարկութիւնն ընելէ ետքը երեքը մէկանց կտուք
մտան. ես ալ կամացուկ մը կառավարին քով կծկտեցայ ,
առանց սակայն տիկիներէն անմուտելու :

Քսան վայրկենէն կառքը կեցաւ :

— Քա իշթէ Թազուկ տուտունին տունը , իշնանք :

Թազուկ զատընը, որ այն միջոցին գուռը նստած էր,
անշուշտ յաճախորդի սպասելով , երեք խոթունները դի-
մաւորելով սենեակ առաջնորդեց. ես ալ պարտաւորեցայ
բակին մէջ կենալ և հետևեալ խօսակցութիւնը ի գիր առ-
նուլ :

Ն — Քա պարով էկաք. հազար պարով. ի՞նչ ունիք, ի՞նչ
ունիք հայինք :

— Է՛հ վայ վեր. քու քովդ ինչի՞ համար կուգան , չե՞ս
կիտեր , իշթէ իրենց չի կիտցածը գիտնալու համար :

— Էհ ի՞նչ կուգէք կոր գիտնալ :

— Մեր Սուրբիկ տուտունին էրիկը պաշխան կը սիրէկոր ,
ան սիրողին ով ըլլիլը հասկնալ կուզենք կայ :

— Շատ աղէկ, Սուրբիկ տուտու, հրամմէ՛ , սիտեղ առ-
ջևս նստիր :

Սուրբիկ տուտուն այս հրամանը կատարեց :

— Սի թուղթերը իրեք կտրէ , ամա՛ կեցիր, կեցիր, մոր-

ցայ մէյ մը հարցնելու թէ երկկէ ի՞նչ լըրէնք է, սարը՝
եօխսա պուղտայի .

— Ի՞նչ կըսես, Սուրբիկ տուտու. էսմէ՞ր ըսենք մի պուղ-
տայի.

— Էհ. ի՞նչ գիտնամ. էսմէր է.

— Անանկ է նէ՛ պաստօնին ղրաջն է.

(Բոժ, — Այդ խեղբով, օր մը դուն ալ տի-բի-րիտ «աբիթի» ղը-
րալը պիտի ըլլաս .)

— Սի թուղթերը իրէք կտրէ . իշթէ երկկէ, միտք սեվ-
տայ ցուցուց .

— Մութլախ ախչիկին միտքը պիտոր ըլլայ , ըսաւ Ան-
թարամ տուտուն .

— Հա. իշթէ երեսը անոր դարձուցեր է.

— Պիւսպիւթիւն էտին դարնայ հէմէն .

Սոյն նախաբանէն ետքը Թագուկ տուտուն թուղթերը
շարեց և գուշակութեանցը թելը ձեռք առաւ, այսպէս:

(Շարունակելէ)

ՕՏԱՐԱԿԱՆ

Ն Կ Ա Ր Հ Ա Ն Ո Ւ Կ



Օ Ա Ո Ո Ր



մ յն ան ըք Ե Ղ ԷԿ ԷԼ Ը

ԵՐԿՈՒ ԱԿՆՑԻՔ

Ի ՃԱՇԱՐԱՆՆ ԱՅՆԱԼԸԻ

Առաջին անգամ ի Պոլիս եկող երկու Ակնցիներ Ծը-
ննդեան երկրորդ օրը Ղալաթիոյ կողմը անցնելով, Այնա-
լըին ճաշարանը կը մտնեն ճաշելու: Ճաշարանի վերտոե-
սուչը գլանալով որ Ծննդի առթիւ բազմաթիւ յաճախորդ-
ներ պիտի գան, մէկ քանի օրուան համար արհեստէն
տեղեակ բայց տաճկերէն չգիտցող երկու յոյն երիտա-
սարդներ իր սպասաւորներուն օգնական բերած էր. այս
երկուքէն մին վերոյիշեալ Ակնցուց մօտենալով կը հարցնէ.

— Թի՞ թէլէթէ .

— Թի՞ բքճէ սէօլէ .

— Սուբա, վաասթօ, Ռօզպիֆ, Պրզօլա, Օռնիթա, Բը-
սարի, Մաքառօնեա . . .

— Կօզմօզ պէ՛կ, առ շան տուղան մեր քնթին կու խըն-
դա՞յի՞նչ պալիւր կուտէ, սօբաէն ու կուօղսօյէն պահսկանէ,

— Կաթը չէօրնա հէ՛րիֆ, պիզ ուրումճատան մուխուֆ
տէկիւլիւբ:

— Ֆէռգասատա, Ռօսթօ, Բսարի թիղանիթօ Գուռքա . .

— Վայ քօրնա աչկզ շան տուղայ,

— Տարէս էմմի, քնցուր արէ սա աչկին բիբը վազելիբ
հէրիֆը, գէօրէ հրմայէկսմեղքը աի մանիմ վէ խսկէմին
գիւլուն տի կալլեմ:

Սպասաւորը Տարէս էմմիին բարկանալը կռահելով,
տաճկերէն զիտցող իւր մէկ ընկերը կը կանչէ, — Նիգօլի,
էլա քիթաքսէ, սաֆթի անթուօրի թի՞ թէլունէ, Լզօ աէն
դաթալավէնօ:

— Թի՛ւ խալըպիդ, Կու հայիս մի էֆէնտըմ, թախըմ
մի պէտ մուամէլաթէն սըղըտ՝ արխասաչն ալ կու կանչէ

իւր մեղ մայթոպ անէ , հէմ աֆ կանիս ըմմա՝ ո՞ր սա-
տանան փորդ մտաւ ուր մեզ աս ախլպիլմէղներուն աղուլը
բերիր :

— Էֆէնտըմ , Տիւտիւկէնց Աստիւր աղային թափսիէյօ-
վը ֆէօս էկանք , գիշերս ըսաւ ուր՝ չաբաթ մի պահքի եէ-
մէքնէրով միտէնիդ չօրցած է , առտուն Ղալաթիա գացէք ,
խարա քէօյի պօղանդն Այնալըին մէյխանան կըսին նամի
մեչհուր լօգմանթաէն քնչիյ մի եաղու եէմէքներ կերէք
ուր՝ պէօլրէկնիդ եաղլանմիչ ըլլի , մեղաւորս ալ աս միւ-
լահաղայով մեծապայվականութիւդ ֆէօս բերի :

Տաճկերէն գիտցող սպասաւորը մօտենալով ,

— Նէ՞ իստէեօրընըղ աղալար :

— Նէ՞ իստէյէճէիդ , լօխմա մի եէմէք եէմէկէ կէլտիւք

— Յօդ էյի , նէ՞ եէմէք իստէուսինիդ , ցօւպա՞ , գիղաւթ-
մա՞ , պրծօլա , հինտ թափուղու , թէրպիլիլի քէօֆթէ , էք-
սիլի , իզմիր քէօֆթէսի , թաս քէպուպի , մաղառօն . տանա
բացասի , տանա պրծօլա , քեահատ իցինտէ պաուպունեա :

— Կու հայիս մի էֆէնտըմ , էրկրին վարժըպիտին Սալ-
մօսն ու Գործք նուաքելոյն էզպէր անելուն պէս՝ աս ալ
գօց կու զուրցի , մարդ զաննը կանի ուր թէնճէրէները փո-
րին մէջն են աը՝ եէմէքներին չէչտաները զարածիւմլէի
պէս կու համրէ :

— Շիտտակ է : Պանա հաչլամա կէթիւր , բամմանքիդ
սիտէն ի՛չ կուզէ : աղա պէկ :

— Դինտ առաջ , նօհաի եօհնի թող բերէ ,

— Օյլէ սէյ եօդ պուռտա :

— Իլահանա զաբուսկասի՞ ալ չիկայ :

— Թի՞ լէյի աֆթի անթուքի , լախանա թէլաւնէ :

— Չաննս աս ալ մէկային պէս մայթապի տ'երլայ :

— Է ծանիմ , սոյլէին , իսիմիդ վաու , էյլէնճէյէ՞ մու
ցըքսինիդ :

— Էյլէնճէն ի՞նչ ճիվերս է, հէ՛րիֆ : Տարէս էմմի , անգամ մի ուր ծայն ինկանք նը՝ յունանին պէս ինեզութեան իմուժը ըսինք վէ բան մի բերել տանք ուսինք :

— Ծօ՛ , էշկիւլիւ կէթիւր :

— Բէք էյի , եարը՞մ մը օլսուն , թամամ մը ,

— Ի՞նչ ապիւր կուտէ , ա՛ղա , ծօ եարըմը նէ՞ կարաճաղըմ , թապաղը տօլտուրուպ կէթիրմէլի :

— Յօգ էյի : Միա վռաստօ քէ էնա ֆէռքասա՛տա .

— Միա վռաստօ քէ էնա ֆէռքասատա բայի՛ր .

— Կու հայի՞ս մի աղա , աճապա փոխասաց մանկնցին պէս խարչըլուխը առած տուածնին ի՞նչ տ՛ըլլի :

— Մանկըսարը ֆէօս ըլլարնը՝ թէրճուճէն կանէր .

Սպասաւորը կերակուրներն և հացերնին կը բերէ :

— Աս ի՞նչ պիլիմ հաց է , կօզմօզ պէկ , զաննս խմոր չունի

— Պէսպէլլի հացին ալիւրն ալ պիւրինճիէն տ՛ըլլի ,

— Փախաթ , բարով եէմէք մի եղեր է էշկիւլիւն :

— Հիւրիմիւնք է : ծօ՛ , մընչուկ շարապ կէթիւր ,

— Սիեա՞հ մը օլսուն , պէեազ մը .

— Ի՞նչ խալթ կ՛անիս , ծօ՛ , շարապըն պէեազը օլ՞ուր մու , զըրմըզը օլսուն ,

— Իքի եարը՞մ մը տէյէծէիմ :

— Հէյ օղորմած դուն օղորմիս , եարըմը բուներ կօյներ է , ծօ , հիչ եարըմ խատէֆ շառապ օլ՞ուր մու ,

— Աննատիք . տիօ մալուօ՛ .

— Բայի՛ր . . :

— Անդիունը ի՞նչ միւճիպով վայ կըսէ , աղա ,

— Մալիւմ ա՛ , խատէֆները լեցուն ուղեքնուս վրայ թասաճիւպը պէյան կ՛անէ :

— Էհ , Աստուած շատ տարիները հասցնէ , շնորհաւոր Մնունդ և Աստուածպետականութին :

— Անոյշ կըլեցեր :

- Կենդանի մնաս, խմորաց ան անուշ անմահութիւն.
- Ամբէօրց կենաս էֆէնտըմ.
- Մընչուկ, շունլարը տօլտուր.
- Ագօմա տիօ մավուօ.
- Բայի տիօ մավուօ,
- Պաշկա եէմէք կէթիւր պիզէ,
- Նէօ իսթէուսինիզ,
- Մէտէթ ի՛նչ կուզէ Տաքէս պէկ,
- Սալտրով միս վա՞ր մի.
- Օյէ սէյլէու եօզ տէտիք պուուտա:
- Սա կերած ապիւրնին նայէ անգամ մի, մուշթէրին ուզածը չին բերեր տը՝ իրենցը առաջ կու քշին :
- Էչկիւլիւտէն վա՞ր մի.
- Վաու, միա Ֆէուքասատա՛ . սէն նէօ իսթէուսին հա-
ծի ահա .
- Պանա տա պիր բարչա զարզավաթլու կէթիւր.
- Միա ըսթիֆաթօ՛.
- Ամէ՛սու .
- Կու հայի՞ս մի էֆէնտըմ, կաթնավերները մէքիւկի պէս կու բանին վէ կու վոււան .
- Փա՛ուք քեզ տէր, կերանք կուշտացանք , հըմայէկա մուհասէպէնուս հայինք ուր՝ քանի՞օ պալիզ եղաւ ,
- Է՛հ, շատ շատ հիյնոց մի տի տանք, ան ալ քառուուն տարին անգամ մի :
- Հէմէն Աստուած տայ ուր՝ հէմչէրիններէն մէկը մեզ ֆէօս չի տեսնայ, սըղրա՛ մատտէն թէլլալի տալով տին-կեանը կու հանին ,
- Մընչուկ, կէլ պագալըմ, դա՞չ փարա վէրէճէիկիզ:
- Էթթա , տօ տէքա, տէքա էքսի , տէգա օխթօ , քէ տիօ իքօսի . հէքսի եիումի կուուս :
- Ի՞նչ ըսաւ, ա՛ղա .
- Չանախ խալէսիի կուկուլին պէս բան մի լիւրուցուց ըմմա՛ լաերլիւու մուխուֆ չեղայ :

(Շարանտիւն)